

ՄԷՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՏԵՕՐՏԻՆՃԻԻ — ՍԵՆԵ

(1864)

ՆՈՒՄԵՐՈ — 290

1781 — ՄՈՒՀԱՐԲԵՄ 17

ՅՈՒՆԻՍ 9

ԱՆԱՖՐԱՆԿԱ 21 ՅՈՒՆԻՍ

ԱՄԹԱՆԵ ՅՈՒՆԻՍ 9 ՍԱԼԸ

Թէլէք-Ֆ խաղերէն .

Փարս . 18 Յոնիս .

(Ինկիլիզներ Լ'Ֆրիգանըն կը խնդար
Թէրաֆընտա բարդաձենթտէն իզնև
սիզ տիր քիւշիւր ճէնկէ պաշտմըշար
քար , քի Ինկիլթէրրատա շու ոսն
կիւնկերտէ տույուլտու :) Բարլա-
մէնթտէ պու ճէնկէ գարջը տիր
նութգ վագի օլմուշ իտէ տէ եալը
նըզ եէտի սէս էքսէրլցէթի իլէ նութգ
քէտտ օլմուշ տուր :

Տանիմարգա մատտէտիտէ կէլթիք-
տէ , Շէզվիկտէ Շըյ նէհրինիս պէ-
րի Թէրաֆը տալիս Լըամանըրա վէ-
րիլտիի հալտէ , Շուէտ տէվէթի
գոնֆէրանսը Թէրք խիււպ կիտէճէք
տիր :

Փարս . 19 Յոնիս .

() Գըրէլը զաղէթտընըն գտվիլնձէ
յուլիս 19տէ գոնֆէրանս մէճլիսի օ-
ղուս , իքի պուշուգ ստաթ սիւրմիւշ
տիւր . տէֆայուլնիս ՉԱտէ Թօփլա-
նաճագ : Սէգքիւր զաղէթա , հիւս-
նիւ Թէտվիլէյի միւմքին կէօրիւր :

(Ֆադաթ քէտֆիլէյի զաղէթալէր
պու էֆքէարըն մուզայիրինտէ տիրէր :

Թօփլիսանէյի ափրէ միւշիլի խա-
լիւ բաշա , վէ գարուտանը տէրեա
Սէհէմիւտ բաշա հաղըթընա , պիւ-
րինձի բիւթպէտէն պիրէր գըթա Սէ-
ճիտիլէ նըշանը զիշանը իհսան պու-
լուլմուշ տուր :

— Պէրայի Թէպոլիլը ապ ու հա-
վա զըմընտա պիր միւտտէթտէն պէ-
րիւ Պրուսատա պուլմանն տէվէթ-
լիւ Հասան Սիգա բաշա հաղըթընի
ճումաա էրթէսի կիւնիւ Լոթթանէյի
մուվաթլէթ պուլուրմուշար տըք :

— Սիւթէպէրան սարրաֆանտէն
Սըմըրը զատէ Պօղս էֆէնտիլէ , Պէյ-
լիք իւնվանը իհսանը իլէ պէրապէր ,
բիւթպէի էվիլէլ սընֆը սանիսի :

— Սիւթէպէրան սարրաֆանտէն
Թընիլըրզատէ Լըիլ էֆէնտիլէ , բիւթ-
պէի սանիլէ միւթէմայիլի :

— Սիւթէպէրան սարրաֆանտէն
Խրիստոքի օղըաֆօ էֆէնտիլէ բիւթ-
պէի մէգքիւրէ :

— Սէճլիսի բուսուլմաթ քէիսի
սանիլիլի , աղատէն իզղէթլիւ Լըա-
վարս էֆէնտիլէ Թէվէհ պուլուլմուշ
տուր :

Իրէնս Պուլա հաղըթընի ,
տիւնքի բաղար իրթէսի էօյլտէն սօղ-
րա , խաքիւրայը Շահանտէն վէտա
իտիւպ , աիւշամ իւզէրի , մէմէքէ

Իշ պուլուրմուշ հաթթատա իքի տէֆա , եանի սօղը վէ բէնշէնիլէ կիւնիլի նէշը օղընաճագ տըք Ե
Ֆիլաթը Լըիլմանէտէ Կէճուալը Հաթթատէ սօղմաթ օրանար իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը
աղը 50 զուրուշ տուր : Կոթմաթ օրանարա սէնէլի 60 վէ ալթը 55 զուրուշա տըք ,
Տաշարարտա , բօթա իւճիլթի իւզէրիլիլէ օղարա , Կէճուալս աղմաթ օրանար իշիւն սէնէվի 60
վէ ալթը 55 զուրուշ . վէ աղմաթ օրանար իշիւն սէնէվի 70 վէ ալթը 40 զուրուշա տըք :

Թէյն ճանիպինէ ավտէթ իթմիշ տիր :

— Ղիւլիսիւ Հիւմայունու հազըէ-
թը Հահանէ սէնէվի շէնլըք վէ զիւ-
ֆէթի, պու սէնէ Պէպէքտէ Խարի-
ճիէ նազըրը բաշա հազըէթէրինին
եալըսընտա իճրա օլունաճագ տըր :

— Թուռնուստան կէլէն խապէր-
լէր, ղայէթ գարըրըք տըր, վէ հիչ
պիր վէճհ իլէ միւսթէրին օլաճագ
րատէտէ տէյիլ տիր, Ինկիլիզ վէ Ֆը-
րանսըզ բօլթիգալարը, պուրատա
տախի պիրպիրինէ գարը չըգըպ, վէ
տախիլէ տախի սիրայէթ իաիւպ, հէր
թէսվիլէյի միւմֆինսիլ իթմէքտէ տիր :

Պրանսատան լաէնգաթի տօնան-
մա վէ ապէր կէլմէքտէ տիր. պու
հարէքէթլէր իլէ Թուռնուսլուլար,
Լըրոբայուլար հագգընտա աշըրը խու-
սուլմէթ բէյտա խոիւպ, օ հալտէ
պիւթիւն Լըրոբայուլար թէհլըքտէ
պուլունուլար : Ինկիլիզ վէ Պրան-
սըզ ամիրայլարը վէ գօնսողսլարը տա-
խի, Թալիմաթլարընն մուղայիրի գ-
լարագ տայիմա պիրպիրլէրինէ խասի-
մանէ մուամէլէ կէօսթէրմէքտէ օլ-
տուգլարընտան, վէ պիզզաթ Թանը-
տըղմըզ Պրանսըզ ամիրայլ Պուէ
Վ իյօմէզ, ղայէթ Թիզմիզաճ պիր քիմ
սէ օլտուղունտան, պու Թէրաֆլար-
տա մէմուլին ղայրի պիր միւնտղատ
զուհուր իթմէսինտէն տախի վէսվէս
օլունապիրիլ : Իլէրիւտէ եէնի պիր
խապէր կէլտիքտէ պիւտիրիլի :

Լօթէտէն պէրիւ բօլլաճը էսնա-
ֆընըն նիզամլէրի իգթիզասընճա Թի-
ճարէթիսանէի ամիրէտէն պէհէր սէ-
նէ վէսիգէլէրի թէպտիլ, վէ միւ-
ճէտտէտէն վէսիգէ ալտըգլարը մի-
սիլիւ, իչպու սէքսէն պիր սէնէսի
մուհարրէմի թէգարրիւպ իթմիշ օլ-
տուղունտան, փօլլաճը սիլքինտէ
պուլունանլէր վէսիգէլէրինի կէլիպ
թէպտիլ իթմէլէրի, վէ արզու վէ իս-
թէք իտէն վար իսէ նիզամը մուճի-
պինճէ, Թիճարէթիսանէի ամիրէտէն
վէսիգէլէրինին թէպտիլ, վէ իսթէքլ
օլսնլէր. միւճէտտէտէն վէսիգէ ալ-
մալէրի խուսուսու, փօլլաճիլէր
քէթիւլտասը Պէշլրէան Սիքայէլ
աղա Թէրաֆընտան իլան սլունուր :

ԱՆՅԵԹ ԹԵՄԻՋ ՎԵ ԱԼԱ ՄՕՐ ԻՆԱ

ՊԱԼԸՂԸ ԵԱՂԸ

Նէ պալըգ գօգուսու վար, նէտէ
պալըգ չէշիտի :

Բարիստէ Հէվրիէ նամ ուսթա-
նըն թէրթիպի, վէ միւսթագիլէն իմ
Թիաղը :

Լիթանէտէ, Տէլա Սիւտտա էճ
զախանէսինտէ սաթըլըր : 16

ՄԵՍԲԻԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱԱ ԵՐԹԵՄԻ ՅՈՒՆԻՍ 6			ԲԱԶԱՐ ԵՐԹԵՄԻ 8			ՍԱԼԸ 9	
	Սադահ	Էօլէն	Ալիւմ	Սադահ	Էօլէն	Ալիւմ	Սադահ	Էօլէն
Մէճիտիլէ լըրա 2.22	101 20	101 15	101 15	101 15	101 15	101 15	101 15	101 15
Միւսթաղէ լըրա 100 ղուրուշտան	68 24	68 8	69 5	69	69 2	69 1	69 20	69 2
Օն սէնէլըք թէրթիպաթ	43 10	43 20	44	44 20	44 20	44 20	44 10	44 10
Աինճի 2/ինճի գօնսլիտէ	54 4	54 18	54 15	54 10	54 12	54 11	54 10	54 12
Իւշիւնճիլ թէրթիպ	54 4	54 18	54 15	54 10	54 12	54 11	54 10	54 12
Թէրթիպաթը բապիա	54 24	54 28	54 25	54 20	54 22	54 21	54 20	54 22